



ԲԱՂՄԱՎԵՊ

ԺԶ ՏԱՐԻ, ԹԻՒ 4.

1858

ԱՊՐԻԼ 1.

ԲԱՐՈՅԱԿԱՆՔ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Ա.

Ընտանեաց կեսեր :

Գերդաստան կամընտանիք մը կազմող՝ մասնաւոր անձանց վրայ զատ զատ չխօսած, լաւ կը սեպենք՝ անոր յարատեռնեանը համար ամենահարկաւոր սեպուած երջանկութենը վրայ համառատ կերպով մը խօսիլ. այն դժուարին խնդրոյն վրայ՝ որուն լուծմանը համար ամէն ատեն ջանացած են ոչ միայն իմաստաիրաց վարժարանները, այլնաև ամենայն մարդիկ. և միշտ պիտի ջանան և վիճեն՝ քանի որ աշխարհիս վրայ կը գտնուին մարդիկ որ կը կրեն և կը խորհին, և քանի որ սրտի և մտաց վերջին խորհուրդքը պարզուած չեն : Դրանց այս խորութեանց միջամտուտ ըլլալու, մեզի կ'երեւայ թէ համարձակ կընանք ըսել՝ որ մարդուս ճանցցած ու փափաքած երջանկութեան յատկութիւնն է :

Խակայն երկու տեսակ խաղաղութիւն կայ. մէկը անշարժ և աննշան՝ որ ապրելու և զգալու անկարողութենէն առաջ կու գայ. — և ասանկ է քարի և զիական խաղաղութիւնը : Խակ միւսը կենդանի, զգայուն և խոհական էակի մը կարողութեանց ներդաշնակ միաւորութենէն առաջ եկած : Խօսքերնիս անցաւոր և վրդովեալ յուզման մը վրայ չէ՝ զոր հաճոյք կը կոչենք, և զոր թշուառ արարած մ' ալ կրնայ ունենալ. այլ այն ներքին և խորին ուրախութեան վրայ՝ որ միայն առողջ հոգւոյ մը յատուկ է :

Մարդկային երջանկութեան ամենէն աւելի մաքուր և կենդանի աղբիւրներուն զիխաւորներէն են սիրոյ խանդաղատանիքը : Եւ այս խանդաղատա-

նաց մէջ երկուքը կան որ ուրիշներէն աւելի մեր բնութեան յարմար կ'երեւնան, և մարդկային սիրտը պիտի լուսին՝ թէ որ այդ ընդարձակ սիրտը լեցընելը կարելի բան մը ըլլար : Այս երկուքն են ամուսնական սէրը, և հայրէնի համ հայրական սէրը : Այս երկու խանդաղատանքը կը զուգընթանան մեր էութենէն անբաժան երկու պիտոյից հետ, որ են պէտք առ ՚ի հետ ընդ այլում, և պէտք առ ՚ի մւսսանգամ հետ յայլում :

Ուրդուս համար՝ միայնութենէն աւելի գմնդակ բան չկրնար ըլլալ : Եւ ասոր փորձը յայտնապէս մեր օրերը տեսնուեցաւ, երբոր մարդասէր կարծուած անձ մը ուզեց հին ատենէն ՚ի վեր սովորական եղած գլխապարտութեան և մահուան պատիժը վերցընել, և անոր տեղ միայնութիւնը դնել մշտընդէնաւոր բանտարգելութեամբ : Ուրծով տեսնուեցաւ թէ այս նոր պատիժը աւելի գմնդակ էր քան զայն որուն տեղը լեցընելու համար սահմանուեցաւ : Ուրդկանց համար գմնդակ բան մընէ միայնութիւնը . անոր համար է որ քաղաքներ կը շինէն, ընկերութիւնք կը կազմեն, ժողովքներ կը հաստատեն, շրջագայութեան կ'ելլէն, սերտ մտերմութեամբ իրարու հետ կը կենցաղավարին, և այլն : Այս ասոնք ամէնը բաւական չեն . բաւական չեն արտաքին բարեկամութիւն մը, սիրալիր խօսք մը, գիւրազգաց սիրտ մը : Ուրդուս համար ամէն բանէ գմնդակն է՝ տնական վաւարանի մը միայնութիւնը, և հաւատարիմէակէ մը հետու ըլլալը, որուն օգնականութեան վրայ կրնայ դնել իր ամէն յոյսը թէ ՚ի հիւանդութեան, թէ յուրախութեան, թէ ՚ի վիշտու և թէ ուրիշ ամէն պիտոյից մէջ : Ահաւասիկ այս պատճառիս համար է որ շատ անգամ բարեկամ մը իր բարեկամին հետ կը միանայ, եղբայր մը իր եղբօրը, և որ աւելի սովորական է՝ եղբայր մը իր քրոջը, և գուստը մը իր մօրը հետ : Այս այս գերդաստանի նմանութիւնները կամ բաժանմունքը՝ ամբողջ գերդաստանը կամ բուն իսկ

գերդաստանը չեն . այլ միայն անոր ըստուերագիրնկար մը : Ա ասն զի ասոնց մէ աւելի ներքին միաբանութիւն մը կայ, բնութեան ուզած միաբանութիւնը, յօրումտկարութիւնը՝ զօրութեան հետ կը միանայ, շնորհըը՝ ծանրութեան հետ, հաճոյքն՝ աշխատութեան հետ : Անհրաժեշտ միաբանութիւն մընէ ասիկայ, մարդկային ազգին տեսողութեանը համար հարկաւոր :

Հոս հարկ կը սեպենք քանի մը խօսք աւելցընել այն զգայութեան վրայ, որ գերդաստանի մը ծնունդը կու տայ, և առանց որոյ գերդաստան մը չկրնար ըլլալ . և որ անհրաժեշտ հարկաւոր է . վասն զի ոչ մարդկային՝ այլ վերին կամաց արգասիք է : Այս զգայումը երկու գլխաւոր յատկութիւնք ունի . կարգէ դուրս տարածութիւն մը, և յատուկ կերպարանափոխութիւնը : Ապնու զմարդ իր զգայութեամբն և հոգւովը, և հոգւոյն ուզելովը՝ անոր ամէն կարողութիւնքը կը յուզէ, կենդանի, փափուկ և խորին կարողութիւնքը, և նոյն իսկ իրեն երեակայութիւնը, հանձնարը և սիրտը : Ուրդկային զգացմանց մէջ սէրը այնպիսի զգացում մըն է՝ որ մեր բաղդին և գոյութեան վրայ խորհրդական ազքով կը նայի . անոր համար է որ այնչափ յարմար կու գայ բանաստեղծութեան : Պղատոն՝ որ սէրոյ իմաստակը կոչուած է, զսէրը կարգէ դուրս եռանդ մը և յատուածոյ խաւրուած ցնողք մը կը սեպէ : Իրաւ է որ այս եռանդը՝ շատ անդամցաւագին արդիւնքներ ալ ունեցած է . բայց այս պակասութիւնը զգացմանը չէ, այլ մարդուո՛ որ ուզզէլ և կասավարել չգիտեր զայն : Անկը ամէն զգածմունքը երը թիւր ոգւոյ մը և տկար կամաց հետ միաբանին, զառածմանց ընդունակ են . և այն բանին համար անոնց օգտակարութիւնը չենք կրնար մերժել : Ո՞ր և իցէ ընկերութիւն՝ յօրումսէրը կը պակսի, սրչափ ալ մեծ ըլլայ իր արտաքին ոյժը, պայծառութիւնը և հնարագետ ձարտարութիւնը, այն ընկերութիւնը կորստեան գատապարտուած է :

Արդ որովհետեւ բնական և օրինակ զգացում մըն է ասիկայ , բնչ կերպով պիտի շատանայ : Ինտանեաց մէջ՝ եթէ ընտանիքէն դուրս : Ինտանիքէն դուրս՝ այս զգածումը չունի այն երկու անհրաժեշտ պայմանները՝ որ երջանկութեան և խաղաղութեան համար հարկաւոր են . — և այս երկու պայմաններն են տղահովութիւն և մէջջայել լութիւն : Իրաւ է որ առանց այս երկու պայմաններուն՝ աւրուած բարքով մարդիկ ուզեր են զուրիշներն ալ մոլորցընել , անսանձ ազատութեան մը մէջ դնել ուզելով մարդկային երջանկութիւնը . բայց տխուր փորձը միշտ աշուրնուս առջեւ երեցուցած է թէ այս պիսի խարեւական երջանկութիւն մը վարդապետողները ուրիշ բան չեն ժառանգած՝ բայց եթէ զամօթ և զյուսահատութիւն :

Իպա ուրեմն մարդկային զգածմանց մէջ միայն ամուսնական սէրն է որ ամենէն աւելի և ամենէն ազէկ կը լիացընէ յայլս ապրելու պէտքը , և ամէն բանէ աւելի զմարդ կը միխթարէ , քանի որ անիկայ իր մահկանացու ըլլալը մտածելով վշտանայ : Ինով մարդկային կեանքը կերպով մը հաստատութիւն կ'առնու . և թէպէտ այս հաստատութիւնն ալ շատ անգամ առ արտաքս և անկայուն բան մըն է , և ինչպէս ընդ արեգակամք եղած ուրիշ ամէն բան՝ ընդունայնութիւն մը , բայց մարդ իր այս անցաւոր կենացը մէջ կարծես թէ խարուելու հարկաւորութիւն մը ունի . և կարգէ դուրս բան մը վարդապետել չենք սեպեր՝ երեսը ըսենք թէ այս խարութիւնքը՝ մարդկային կենաց մէջ իրապէս կան . և անսնցմէ չենք կրնար և ոչ վայրկեան մը հեռանալ : (Օրինակով բացատրելու համար , տներ կը շնենք՝ օրապէս զի մեր ծերութեան օրերուն հանգինք . — ասիկայ խարեւութիւն մըն է . վասն զի կրնայ ըլլալ որ վաղը մեռնիք : Ծասեր կը անկենք՝ որպէս զի անոնց ստուերացը տակ հանգինք . — ասիկայ ալ խարեւութիւն մըն է . վասն զի կրնայ ըլլալ որ անոնց շուրը)

վլայելենք : Տղաք կը դաստիարակենք , որպէս զի տեսնենք զիրենք՝ կատարեալ մարդիկ եղած . — խարեւութիւն մըն է դարձեալ , մինչդեռ կրնայ ըլլալ որ մեր վախճանին չհասնինք , և՛ և՛ . Իայց այս խարեւութիւնքը հարկաւոր են . վասն զի եթէ անոնք ալ պակսելու ըլլան , այնուհետեւ ալ մեզի համար խաղաղութիւն չկայ՝ բայց եթէ գերեզմանին մէջ :

Երկրորդ պէտքը , ուսկից ընտանեաց սկզբնաւորութիւնը կ'ըլլայ , յայլս ապրելու պէտքն է : Իսոր ալ պատճառը նոյն է առջինին հետ . այսինքն՝ մարդուս ինքիրմէ ձանձրանալը , և փափաք մը՝ բազմանալով՝ մեր գոյութեան պարապը լեցընելու : Մարդուս համար այնչափ սիրելի է կեանքը , որ կը փափաքի , եթէ կարելի ըլլար՝ կրկին անգամ ապրիլ . ասկէց է ահաւասիկ ամուսնական սէրը , որով կ'ուզէ՝ մեռնելին ետքն ալ դարձեալ ապրիլ . և ասկէց առաջ կու գայ հայրական սէրը :

Կենաց վրայ սէր ունենալէն առաջ կու գայ անմահութեան փափաքը : Կրօնքը՝ այս փափաքանացս լրումն կը խոստանայ՝ հանգերձեալ կեանքով մը . բայց ասիկայ բաւական չէ . վասն զի մարդս նոյն խակ այս երկրիս մէջ՝ անմահութեան կը փափաքի : Ոմանք այս անմահութիւնը՝ իրենց անուանը մշտըն ցենաւորելուն մէջ կը փնտուեն . փառաց սէրն ալ՝ ասոր արգասիքն է : Ոչ անենիմ մէռայց , կ'ըսէր Որատիու . — ասիկայ է քերթողաց և զիւցազանց ձայնը : Աակայն այսափիսի անմահութիւն մը ստանալը՝ քիչերուն տրուած է . անոր համար մարդկանց մեծ մասը կը փափաքին՝ իրենց որդւովքը այս անմահութիւնը ձեռք ձգել : Կարծես թէ մարդս կը մոռնայ թէ իր մազերը կ'իյնան և կը ձերմլկին , քանի որ կը տեսնէ թէ չորս կողմը նոր բողբոջներ կը ծնանին , կը մեծնան , կը ծաղկին և կը հասուննան :

Իսանկով ընտանեաց ձեռքով մարդկային ազգը կը կատարելագործուի և կը մշտնջենաւորուի : Մասնաւոր մարդ

մը՝ երկրիս վրայ տեղ մը կը գրաւէ , և մեռնելէն վերջն ալ՝ իրմէն ետքը բան մը չձգեր . ընտանիքն է՝ որ Ճիւղերը կը տարածէ , բարունակներ կ'արձրկէ , արմատներ կը ձգէ , ու կերպով մը կարծէս թէ անմահութիւն ձեռք կը բերէ : Արդ՝ ընտանեաց համար իր էութիւնը կը զոհէ . բայց անով իր նմանեացը շատնալուն պատճառ կ'ըլլայ . անոր օգտին համար՝ կարծես թէ կեր պով մը ինքզինքը կը մոռնայ , բայց նոյն իսկ այս նեղութեան մէջ իր մխիթարութիւնը ունի :

Մասնք են ահաւասիկ ընտանեաց բարիքը . բայց այս բարիքն ալ առանց դժուարութեան և առանց վտանգաց չեն : Այս դժուարութիւնքն՝ իրենց իրեք գլխաւոր պատճառներն ունին . Ա , Այն իսկ ընտանեաց համար անհրաժեշտ պէտք եղած իրաց բնութիւնը ու պայմանները . Բ , Արտաքին ու պատահական պարագաները . Գ , Ինաւորութեանց տարբերութիւնը :

Ա . Ինտանիք մը շատ բան կու տայ . բայց առանց պայմանի բան մը չտար : Ովորական պակսութիւն մըն է մարդկանց մէջ՝ ընտանիքէն շատ բան պահանջել , առանց ուղելու բան մը չնորհել իրեն : Զանձրութեանց մէջ սփոփանք ինզրել իրմէն . հիւանդութեանց մէջ հոգ և խնամք , ուրախութիւն՝ ի տրտմութեան . սակայն միանդամայն՝ ազատ և հանգիստ կենաց ամէն հաշոյքն ալ կ'ուզէ ունենալ : Ա զատ կեանքը իր հածոյքն ունի , ընտանեկանն ալ իրենները : Այս և նոյն միջոցին մէջ երկուքին ալ մասնակից ըլլալ ուղելը՝ երկուքէն ալ զրկուիլ ըսել է : Ինտանեկան կենաց քաղցրութիւնը իմանալու համար՝ հարկ է անոր քով ապրիլ , հոն կենալ , անոր կապանքը յանձն առնուլ : Ինտանեաց կեանքը ծառայութիւն մըն է . այս խօսքը չենք ըսեր՝ այն կեանքը նուսստ երեցընելու համար , այլ մանաւանդ թէ բարձրացընելու վախճանաւ . վասն զի ազնուական ծառայութիւն մըն է՝ յորում իւրաքանչիւր ոք՝ զամենայն ինչ պարտի ամենեցուն : Այն

իսկ իշխանութիւնը՝ յորում գերդաստանի մը փրկութիւնն է , ուրիշ բան չէ՝ բայց եթէ գերութիւն մը . և որ և իցէ բարեկարգ գերդաստանի մը նշանաբան կրնայ ըլլալ այս գեղեցիկ և սուլբ խօսքը . Այս եկի պաշտօն առնուլ , այլ պաշտել , : Այրը վարձկան չէ . — ասիկայ է ոչ միայն արտաքին , այլ նաև սրբազն իմաստասիրաց դրութիւնը , որոնք աստուածային սիրոյն նմանութիւն կը սեպեն նաև մարդկային սուլբ սէրը : Այրը երբոր վարձք կը փնտուէ՝ չկրնար ընդունիլ . զոհիւք մնունդ կ'առնու , և որովհետև սէրը փոխադարձ է , իւրաքանչիւր ոք այնչափ կ'ընդունի որչափ կու տայ . բաց ՚ի մեծվայելութենէ և առաքինութենէ՝ սէրը իրեն բան մը չպահեր . այլ ձրի է , աղքատ և մերկ : Ահաւասիկ այս է սէրը , կամ թէ ըսենք՝ այս նպատակին հասնելու պիտի ջանայ :

Բ . Դերդաստան մը՝ արտաքին այլ և այլ պայմաններու ալ կարօտութիւն ունի . բաղդի , աստիճանի և ծննդեան պայմաններ : Այս պայմանները շատ հարկաւոր են , և կրնան մեծապէս առիթ ըլլալ գերդաստանի մը երջանկութեան կամ թշուառութեան : Արդէն գերդաստանի մը հարկաւոր եղած պարտքերը՝ բաւականէն աւելի ծանր են , և հարկ չկայ զանոնք յահախել . արհամարհել ուղելով այն բազմապատիկ պատշաճականութիւնքը՝ որոնց հարկաւորութիւնը այնչափ ատենուան փորձով հաստատուած է : Անոր համար շատ խելացի իմաստասիրութիւն մըն է՝ ամուսնական միաբանութեանց մէջ , ուրիշ զանազան յատկութիւններէ զատ փնտուել նաև դաստիարակութեան ու նաև բաղդի նմանութիւն մը , որոնք գերդաստանի մը ներքին խաղաղութեամբ վրայ մեծ ազգեցութիւն ունին : Հյուզքը ընդհանրապէս ընտանի խոհականութեամբ մը այս պարտքը զգուշութեամբ՝ ՚ի գործ կը զնեն՝ երբոր որդիք յամենայնի իրենց հպատակելու երջանկութիւնն ունենան :

Գ . Ինտանեկան կենաց մէջ երեցող

Երրորդ դժուարութիւնն ալքնաւորութեան զանազանութենէ կամ անկատարութենէ առաջ կու գայ : Տարակոյս չկայ որ աշխարհիս մէջ քիչ չեն նաև այն երջանիկ ամուսնութիւնքը՝ յորում կատարեալ միաբանութիւնը և զգածմանց դաշնակութիւնը՝ հաստատուն խաղաղութիւն մը կը պարզեն այն երկու սրտերուն, որ մէկմէկու համար ծնած են : Ակայն դժբաղդաբար քիչ չեն նաև այն ամուսնութիւնքը՝ յորս բնաւորութեանց անմիաբանութեամբ զլսաւոր պառակտմունք կ'երևնան, և յօրս օրէնք իսկ կը ստիպուին 'ի կախ թողուլ այն կապը՝ որուն իրենք մտնջենաւորութիւն տուեր էին : Այս երկու ծայրերուն մէջ կրնանք ենթադրելընտանութեան, վստահութեան և երջանկութեան այլ և այլ աստիճաններուն նկատմամբ՝ միութեանց առաւելութիւնը : Մին բնաւորութիւնք՝ քիչ կամ շատ իրենց յատկութիւնքն ունենալով, դժուարին կ'ըլլայ որ շարունակեալ յարաբերութեան մը մէջ երեմն երեմն գժտութիւնք և երկառակութիւնք չակութիւնք չաեսնուին, որոնց մեծ կամ ոչինչ արգասիք ունենալը՝ մարդկանց իմաստութենէն կախուած է : Տարին վրայ յամառիլ կենալը՝ իրեւթոյն մըն է, որով թեթև զարնուածք՝ վերք կ'ըլլան, վերքերն ալ ծանր հարուածք : Իսկ ընդհակառակն՝ մէկմէկուներելը, մէկմէկու համբերելը՝ միակ հնարք է առտնին կենաց քաղցրութիւնը վայելելու, առանց ամենենին դառնութիւն մը ունենալու : Վարդկային սիալմանց և յանցանաց ներողամիտ ըլլալը սիրոյ ընդհանուր օրէնք մըն է . սակայն ընտանեաց մէջ՝ խոհականութեան խիստ պարտք մը . վասն զի ով որ բանի մը չհամբերեր, ուրիշներն ալ իրեն չեն կրնար համբերել : Այս ներողամտութիւնը կը դիւրանայ մարդուս՝ քանի որ մտածէ թէ իւրաքանչիւր ոք իր պակսութիւններն ունի, և թէ իրաւունք չունինք ուրիշներուն վրայ վնատը անելու այն կատարելութիւնները՝ զոր մէզմէ չենք կրնար պահանջել :

Իայց եթէ մարդս իր խոհական ըզգուշաւորութեամբը այս դժուարութեանց առջեն առնու, պիտի կարենայ արդեօք ստանալ անով այն խաղաղութիւնը՝ որուն փափաքիլը մարդկային բնութեան յատուկ է : Ո՞ենք այս խօսքերս կ'ըսենք, առանց մէջ բերելու այն փորձերը՝ զորոնք կը խրկէ Վատուած մարդկանց, և անոնցմավիմացընել կ'ուզէ մեզի թէ այս երկրաւոր վայելութիւննիս անկատար է, այն վայելքին նկատմամբ՝ որուն փափաքիլը պարտք պիտի ըլլայ ամենայն հաւատացելոց : Գերդաստանի մը մէջ անանկ թշուառութիւնք կան՝ որոնց սոսկ մտածութիւր տակնուվրայ կ'ընէ զմարդ . կարծես թէ անանկ մարդիկ կան՝ որոնց համար թըշուառութիւնք յատուկ են . և որով կ'իմանանք թէ բացարձակ հաւասարութիւն չկայ այս աշխարհիս մէջ : Իարեթաղդաբար՝ այսպիսի մեծ աղէտք այնչափ սովորական չեն : Իայց որչափ ալ անհաւասար կերպով բաժնուած ըլլան ցաւք, ամէնքնիս ալ մեր մասը ունինք : Հաւը գերդաստանի մը մէջ այն օրը մտած է, յորում Վատուծոյ անդարձ վճռովը ըսուեցաւ առաջին կնոջ՝ յայի . “ Ծրտմութեամբ և յառօտ ծնցիս , :

Ակայն հին իմաստասիրաց պէս մենք ալ հոս կ'ուզենք հարցընել թէ Վարդեօք ցաւը չարիք մըն է : Ոտոյիկեան Պոսիդոնիոս իմաստասիրին պատասխանը կու տանք . “ Ակ . ցաւը չարիք չէ , : Գերդաստան մը՝ թէպէտ միշտ միաբանութիւն և ներդաշնակութիւն մը վայելէ, սակայն մարդկային կրից պատճառաւ տկարանալու և լուծուելու ենթակայ է : Գերդաստանի մէջ մանելու համար՝ մարդս կըքերը մէկդի զդներ . և անով է որ անկախութեան փափաքը, հաճոյից սէրը և ուրիշ այլ և այլ կըքեր՝ գրեթէ առանց իմանալու, երիկ մարդը կնկանէն կը զատեն, ծնողքը յորդւոց : Երբոր գերդաստան մը, օրինակով ըսենք, երջանիկ է՝ առանց այն երջանկութեան հաշակն առնելու, — նման առողջ մարդու մը՝ որ միայն հիւանդութեան ատեն

կ'իմանայ առողջութեան յարգը , — այսպիսի երջանկութեան մը ատեն՝ գերդաստանը վտանգի մէջ է . Երիկ մարդը իր գործոցը կ'երթայ . կինն ալ իր հաճոյիցը ետևէն կ'ըլլայ . տղաք՝ դայեկաց ու անփոյթ դաստիարակաց ձեռքը լքուած թողուած են . — և ա հաւասիկ այն ատեն , յարմար ատենին , վրայ կը հասնի ցաւը : Դիմացդ դնենք բազգաւոր մայր մը , իրեն շռայլութեանը և գեղեցկութեան օրերուն մէջ . յաջողութիւնք կը հպարտացընեն զինքը , շողոմութիւնք կը կուրացընեն . և մինչդեռ ինքզինքը երջանկութեան ծայրը հասած կը համարի , ցաւը մէկէն վրայ կը հասնի : Դիմացդ դնենք հայր մը՝ որ միայն իր նիւթական շահուն աչք անկած ու փառասիրութեան ետևէ , անհոգ կը թողու զիին և զորդիս . — մէկէն վրայ կը հասնի ցաւը : Այս երջանիկ հարուածներովն ու վերքերով՝ բարոյական զգացումը ընտանեաց մէջ կը մտնէ , և սնտեսութեան ծխնրիտ սահմանը՝ իր բուն մեծութեանը մէջ կ'երկնայ : — Բայց թերեւ զրուցեն ոմանք թէ այս հարուածները թէ անմեղաց և թէ յանցաւորաց վրայ միանգամայն կը հասնին : Ալ պատասխանենք թէ այս աշխարհիս վրայ բոլորովին անմեղք չկան : Տարակոյս չկայ որ ցաւք ալ արժանեաց և վրիսանաց հետ՝ Ֆիշդ համեմատութիւն չունին . և ասիկայ է դլիսաւոր պատճառներէն մէկը՝ որով իմաստասիրութիւն և կրօնք կը խոստանան մարդուս զանմահութիւն : Ա իշտը միշտ պատիժ չէ . շատ անգամ աղջարարութիւն մըն է . և չենք կրնար ուրանալ որ ամէնքնիս ալ աղջարարութեան և խրատուց կարօտ ենք :

Ուերեւ հարցընեն ոմանք թէ Ուր կը մնայ հապա այն խաղաղութիւնը զոր կը խոստանայիր , և այն ուրախութիւնը զոր իւրաքանչիւր ոք ընտանեաց մէջ կը վնտուէ , և փոխարէն ուրիշ բան չունենար՝ բայց եթէ կարգէ գուրս վիշտեր և տագնապիչ ցաւեր : — Այն խաղաղութիւնը՝ զոր ընտանեկան կեանքը կու տայ անոնց որ վայելել գիտեն՝ մարդ-

կային խաղաղութիւն մըն է . վրդովեալ , ընդհատ ու սպառնալից խաղաղութեան՝ զինադադարում մը : Այս քը՝ ասկէ աւելի խաղաղութիւն մը չունի քեզի տալիք : Բայց այս անցաւոր խաղաղութեան ետևէն՝ ուրիշ մը կու գայ , որն որ թէպէտ առջինին ուրախ կերպը չունի , սակայն գինն ալ անկեց անհամեմատ վեր է . համբերութեան , համակամութեան , արիութեան և ցաւոց արգասիք խաղաղութիւն մը :

Հոս խօսքերնիս կ'ուզենք լմբնցընել : Ինտանեկան կենաց նկարագիրը ըրինք , առանց բան մը մեծցընելու կամ ծածկելու . նկարագրեցինք բարիքը , վտանգներն և փորձերը : Ամէն մեծ բանին նկարագիրը՝ այս կերպով ընելու է . վասն զի մեծ են անոնք՝ ոչ միայն գեղեցիկ և հրապուրիչ ըլլախնուն համար , այլ մանաւանդ այն պատճառաւ՝ որ իրենց ահաւոր և դժուարին կողմն ալ ունին : Հաճոյականը՝ թէ որ կը հրապուրէ զերեւակայութիւն , ահաւորն ալ խթան մըն է 'ի քաջալերութիւն :

ԲԱՐՈՅԵԱՎԵՊ

Ամօրով արքեցորենէ ևս կենարու օրինակ մը :

Դասղղեց քաղաքի մը գլխաւոր ատենակալներէն մէկը շատ տարի սիրով և ուրախութեամբ ապրելէն ետքը իր ամուսնոյն հետ , յանկարծակի անդրադաւ որ անիկայ սկսեր է սովորութիւն ընել չափազանց ոգելից ըմպելիքներ խմելու : Արտանց տիրելով աբանիս վրայ , ուզեց ճարը տեսնալ . քանի մը անգամ ըստ տեղւոյն և մեծ վարպետութեամբ այնպիսի գիտողութիւններ ըրաւ իր կնոջն առջև , որ կարենա հասկընալ անիկայ ու ինքըզինքն ուղղել . սակայն օգուտ մը չտեսնուեցավրան , ընդ հակառակն անկեց ետքաւելի զգուշաւոր կերպով կը շարժեր որպէս զի երիկը ամենւեին չտեսնէ :